

պակեփեղկը և սոխակին երգը կը լսուէր։ Ու անոր երգը կը լեցնէր գիշերն այն աւանդն բաներով՝ զորոնք այն երկու լուսն և մէկմէկէ հետու նստողները չէին ըսեր։

ԿՐԱՅԻՍ ՏԵԼԷՏՏԱ

Թուածին նիւթը, իրօք եղած է այդ ծեր գինովը. որ, ստէպ գերեզմանատուն երթալով, իր պատու կնկան հողվորտիքը կ'օրհնէր բազոսական արարողութեամբ. հոն հետը կը տանէր շիշ մը գինի, կէսը ինքն կը խմէր և կէսն ալ իր պատու կնկան գերեզմանին կը խմցնէր. . . Եւ այդ ծեր գինովին վերջին կտակը կ'ըլլար.

## Կ. ՊՕԼԻՍ

### Տ Պ Ա Ի Ո Ր Ո Ի Թ Ի Ի Ն Ն Ե Ր

#### ԳԵՐԵԶՄԱՆԷՆ ՅՈՒՇԵՐ

Դեռ մեռելներու հանգստարանը չայցելեցի, սակայն տասը օր առաջ՝ Գալաթա—սարայէն մինչև Շիշլիի բացատանները մեռելներու յիշատակը կ'արթննար ամենու մէջ. մեռելոցի օր էր, նոյն օրը կառքերուն թափօրը մեռելապակներով ուշադրութիւն կը զրուէր, և ես կը թերթէի Միկրտիչ Աճէմեանի՝ Ալիշանի աշակերտ բանաստեղծի՝ ինծի նուիրած ցերթուածներու մէկ հատորը, ուր «Մեր գինու վիշտ բանաստեղծութիւնը զիս մեռելներուն յիշատակով կը կապէր։ Մեռելոցի օր է. ծեր գինովը, անօթի և անզգեստ. սակայն ընէ ու զանգատ չունի. բուսական է որ մէկ մատ գինի զտնէ. անհաւատ կ'ըլլայ, եթէ մատ մը գինի չզտնէ, ծերուկին պէս անոր կիմն ալ պատու՝ գինով էր. քառասուն տարուան այդ ընկերը մեռած էր. միշտ նօթի ու մերկ են եղած, բայց ո՛չ երբէք գինիէն զրկուած. և մեռելոցի օրը կը մտածէ ծերուկ գինովը.

«Ախ տէրտէր մը զտնեմ խրման,  
Օրհնել կու տամ իր գերեզման,  
Արցունք չելլար աչքէս ժլատ.  
Իր հողին տամ գինի մէկ մատ»։

Բանաստեղծ Աճէմեանը ինծի կ'ըսէր, որ իրականութեանն առած է այս ցերթ.

«Երբոր մեռնիմ՝ տակառ մը լայն  
Ըրէք զագաղ, շիշ մը երկայն  
Դրբէք կոթող ու իմ աղբատ  
Թաղիս տունէք գինի մէկ մատ»։

Այդ ծեր գինովը հիմա մեռած է, սակայն ո՞վ պիտի կատարէր իր խօլ կտակը. հոս ծանօթ գինով տերտէրներ և վարդապետներ կան։ Մեռելոցի օրը չյիշեցին սակայն անմեղ գինով ծերուկին փափազը։ Շատ զարմացած եմ տեղացի եկեղեցականներու գինեմոլութեան վրայ. բարեբաղդաբար սակաւաթիւ են անոնք։

Գայթակղական է եկեղեցականներու ծոցին մէջ գինով պաշտօնեաներ գտնուիլը, զայթակղական է նաև գինով քնալու բերգութիւնը. Աճէմեան իր յատուկ տեսակցութեամբ, անոյշ լեզուով կը խնդրէ, որ չը վայթակղիմ իր երգած ծերուկ գինուովը. և ինծի կը պատուէ յիշեալ զէպըստ. ինչ լաւ կ'ըլլար եթէ բանաստեղծները իրենց հրատարակութեանց իրր նախարան՝ կցէին պատմական ծանօթութիւններ՝ իրենց երգած մութ զէպքերուն վրայ. Աճէմեան եթէ չընէր իր գինով ծերուկի պատմութիւնը, իրականութիւնը գուշակելու համար, հարկ էր մարգարէական հօգի։ Ես շնորհակալ եղայ իր մեկնութեանց և հարցուցի իրեն, թէ ընդհանրապէս ո՞ր բանաստեղծները աւելի սիրած էս — Լամարդինը, — պատասխանեց, — և շատ կը սիրեմ նաև Վիկտօր Հիլգօն և Պէրանժէն։

Ես գիտել տուի.  
— Չեր ցերթուածներուն մէջ երկու տիեզերահռչակ ցերթողներու՝ Լամարդինի ու Հիլգօյի անոյշ արծազանգը արդէն ա.

կընյայտնի է, սակայն Պէրանժէի կորովը  
չէ՞ք սիրած:

Ես տեսայ, որ այս բացատրութիւնս  
այնքան անուշ չանցաւ:

— Պերանժէ մարտիկի մարտնչող կո-  
րով մը ունի. դուք պատերազմող չէ՞ք, —  
բացատրեցի ես:

Աճէմեան պատասխանեց.

— Ես սիրած եմ միշտ փափուկը և  
անոր համար՝ խժալուր բառեր գործածե-  
լէն իսկ զգուշացած եմ. զոր օրինակ,  
բնաւ կիրարկած չեմ ըմբռնիւնեմ բայը:  
Ընդհանրապէս բանաստեղծութիւններս զը-  
րած եմ այն պարագաներուն մէջ, երբ  
զգածուեր եմ. անբնական ըլլալէն խոր-  
շած եմ. օրը օրին զրուած ճերթուածներ  
են հաւաքածոյիս մէջ եղածները. մտա-  
դրութիւն չունէի զանոնք հատորով հրա-  
տարակելու: Ռուսահայ Ռուստովցի Պա-  
լեան Յովհաննէս մեկնեսափ աջակցու-  
թեամբ՝ անոնք հիմա լոյս տեսան. սա-  
կայն սպագրութիւնը հին բէժիմի օրով  
կատարուելուն համար, այդ հատորէն կը  
պակասի հայրենասիրական ճերթուածներս:  
Իմ մեկնեսափ կրկին կրկին կը թախան-  
ձէ, որ, միւս ամեն գրուածներուն աջակցի  
իր դրամական օգնութեամբ:

Հարցուցի.

— Ազգասիրական ճերթուածներէն և  
«Վահագն» դիւցազներգութիւնէն զատ դեռ  
ուրիշ աշխատութիւններ ունի՞ք:

— «Վահագն» դիւցազներգութիւնը  
տասնևութը տարեկան հասակիս գրած եմ,  
և զայն ցոյց տալով Հ. Ռուսէն Բագրա-  
տունի վարդապետին՝ արժանացայ իր թան-  
կագին գնահատումին: Հրատարակած եմ  
լաճնէի «Գիրք ժողովրդեան» և «Չայն ի  
բանաէ» երկերուն թարգմանութիւնը, ու-  
րոնք համար ընթերցասէր հրատարակիչ  
ընկերութիւնը նիւթապէս զիս վարձատրած  
է: Գրած եմ «Անճարակ պոսակ» կատակ-  
երգութիւնը, զոր նուիրած եմ (որթա-  
գրուի Բարեսիրաց ընկերութեան: Թարգ-  
մանած եմ Շիրլէրի «Աւազակները», զոր  
երեսուն և հինգ տարի առաջ հոս Արևե-  
լեան թատրոնին մէջ ներկայացուց Էր-

չեան թատրոնական խումբը: Ունիմ ան-  
տիպ ճերթողական թարգմանութիւններ  
Պէրանժէէն, Լաֆօնդէնէն և իտալացի ու  
ֆրանսացի ուրիշ ծանօթ ճերթողներէ: Ան-  
տիպ գրութիւններս հաւաքելու վրայ եմ.  
հիմա, որ ծերութեան ժամանակս հան-  
զըստեան թողակի արժանացայ, գրակա-  
նութեան պարապելու ժամանակ պիտի  
գտնեմ. բայց այս աշխատութիւնէն առաջ  
կը փափագիմ Եւրոպա պտոյտի ելլել, և  
ամենէն աւելի վեներտիկը կ'ուզէի տեսնել:  
«Վեներտիկ» բառը իր երեսին վրայ  
արտասփայլեց ճերթողական անըջանցից-  
քը: հոն Ալիշանէն խմած է ճնարին հը-  
մայքը:

\* \* \*

Աճէմեան ինծի համար կ. Պօլսոյ՝ Պէ-  
շիկթաշլեանի շրջանին ճերթողներուն ա-  
մենէն վերջին պատգուն աստղն է, որ ծե-  
րօն պատկանելութեամբը կ'ապրի վոս-  
փորի դիւթական երկինքին տակ: Ժամա-  
նակակից և դեռատի ճերթողներու խում-  
բը իր մասին միշտ մեհնակաւն յարգանք  
մը ցոյց տուած է: Իր դասընկեր հան-  
գուցեալ բանաստեղծ թովմաս Թէրզեան՝  
ամէն առթիւ անհունօրէն գնահատած է  
Աճէմեանի ճնարը՝ բանաստեղծին «Լոյս  
և ստուերք» հատորին համար Թէրզեան  
հիացած կը գրէր. «Ինչ անուշ ո՞ճ, ինչ  
սրտահոս նուագներ. և ինչ խնդութեամբ  
ողջունեցի երես մը՝ որու վրայ դիմակ  
չկար... Մարդ սիրով կը կարդայ այն  
տողերն որ գոհութիւն ու գոհունակութիւն  
կը շնչեն»: Եւ Թէրզեան՝ Աճէմեանին հետ  
բանաստեղծ վարպետին, Ալիշան վարդա-  
պետին, աշակերտելով՝ սա ընտանի խօս-  
քերը կը շարէ. «Գիտեմ որ եթէ դեռ Ա-  
դրիական արմանց վրայ ըլլայինք, մեր  
մեծ դասատուն՝ Ալիշանն, որ այնչափ  
զգեց կը սիրէր իրրե զաւակ իր հայրե-  
նասէր ոգւոյն, այս երկասիրութեանդ պա-  
տիւ մը պիտի տար»: Այդ պատիւը Ա-  
ճէմեանին տուաւ ազգային գրական հա-  
մախրուած անկեղծ գնահատութիւնը: Կ'ե-

բունի բանաստեղծը իր Նահապետ վարպետին պատիւ բերաւ հելլենաշունչ բերթող աշակերտակից թէրզաններին հետ:

## ՊՈԼՍՈՅ ԳԱՐՈՒՆԸ

Բիւզանդական ընդարդոյս տեսարանները վայելելու համար՝ ժողովուրդը անհամբերութեամբ կը սպասէ մայիս և յունիս ամիսներուն: Տուրիստի հետաքրքրութեամբ անժոյժ՝ ուզեցի պարսպ ծամբրուս այցելել վայրերը՝ ուր ժողովուրդը անսպաս հաճոյք մըն է զգացեր:

Բնութեան դաշտանկարներն են այդ հաճոյքի վայրերը: Զբոսանքի յարմար ժամանակը՝ կիրակի կէսօրէն վերջն է: Սակայն Պէյօղլուի մարդաշատ պողոտաները՝ բազմամրոխի ժխորի մէջ կը կորսնցնեն իրենց սովորական հրապոյրը: Բերայի կեղծոնէն հեռանալու է. ասիական կոյս մարմանդներու անապատական անդորրազին հեշտանքը աւելի բաղձալի է. տեղական յատուկ կառոյց մը, որ ծանօթ է «մուհաճիբ արապասի» անունով, մենք դիմեցինք դէպի Շիշլիի անմարդարնակ ճաղատ բլուրները: Վերջապէս ցամաքի վրայ՝ Պօլլիս առաջին անգամ՝ հորիզոնի անհունութիւնը կը տեսնէի՝ նկարչական խրոխտ վեհութեան մէջ հոգեմայլ: Շուտով հեռացանք հրեաներու գերեզմանէն: Մեր ձախակողմը, անձայրածիբ դաշտին վրայ, կը տեսնուի Պուլղարներու կրթական հաստատութեան մեծղի շէնքը: Հովասուն վայր, ուր զօրաց ձիարշաւին կը յաջորդէր բարձրագոյն վարժարանի աշակերտաց ֆութպօլի թզնուական մարմնակրթական խաղը: Սահմանադրութիւնը՝ այդ ստուգամբ անապատ վայրերուն վրայ՝ ազատութեան շէնջող զուարթութիւն մը սիրած էր. ուղեկիցս կ'ըսէր ինձի.

— Այս տեղերը առաջ կարելի՛ էր գալ. ոճիրներու վայրն էր հոս. ամեն առաւօտ մէկ երկու կնկան դիակներ կը գտնուէին այդ դաշտերուն վրայ: Ոչ ոք կարող էր

ձայն բարձրացնել: Ոճրագործը ազատ իր շահատակութիւնը ի գործ կը դնէր:

Ես չէի զարմանար և ուղեկիցս կը շարունակէր իր պատմութիւնը:

— Ոստիկանութիւն չկար, դատաստան ու բանտ միայն հայուն համար էին. հոս տեղի ունեցած առևանգումներու, բռնաբարոյներու և խողտողումներու հեղինակները նոյն ինքն ոստիկանութիւնը և գազան զինուորներն էին:

Բնական է, որ պիտի չզարմանայի այդ աշխնդակ իրողութեանց վրայ. քաղաքակրթութեան մէջ զագանարար ապրիլ ու զող ու միշտ գազան մնացող ցեղէ մը կարելի չէ պահանջել մաքրկութիւն, արդարութիւն ու հաստատութիւն: Շատերը այս համոզումը ունին հոս, որ եթէ զինուորական ատեսանը վերջանայ, իրեն հետ կը վերջանայ նաև այժման տիրող սահմանադրական իտաղութիւնը:

Այժմեան անդորր կեանքէն՝ ժողովուրդը կ'օգտուի, այդ կողմերը հետզհետէ կը յաճախէր այցելուներու խումբը: Կառագրանաց պողոտայէն՝ մեր կառքն էր որ ամենէն առաջ կ'ընթանար: Վերի սարահարթ դաշտերէն կը սկսինք յամրաքայլ իջնել. հեռուն կը տեսնուի անմշակ, լերկ և անշէն բլուրներու շարքը: Անոյշ ջրերու առակներու ճիւղաւորումը, երկու մասի բաժանած է այս վայրը. մենք իջած էինք Քէաթխանէի հրապազեղ հովիտը. մեր աջակողմի՝ դաշտանկարներն կը թաղուէին գալարուն հովիտներու մէջ: Դէպի ձախ դիմեցինք. հիասքանչ առանձնութիւն մը կը վայելենք, բնութիւնը իր կուսութեան մէջն է. ո՛չ շուն, ո՛չ ագռաւ, այլ պառաւ ծառեր՝ որոնք յիշատակարաններ են անցեալ դարերու զուարթ ու տխուր տեսարանաց: Հարթ ճամբէ մը՝ Քէաթխանէի կեղտոնը կը դիմենք. հրապազիտ բան մը կը համարինք երկու որսորդներու երևումը. մեր աջ կողմէն անհունօրէն կ'երկարի վեհաշուք, բարձրաբերձ ծառաշատ անտառ մը պարսպապատ. կառապանը կ'ըսէ, թէ այն տէրութեան կը պատկանի, միայն արքունիքի տաւարը կարող է արա-

എലിയാ



ծիլ հոն: Այդ անտառին մէկ ծայրը կը գտնուի ընդարձակ սպիտակ պալատ մը, կառապանը կ'ըսէ, թէ այն՝ ժամանակին սուրբան Ազիզի ամբարնոցի բնակարանն էր: Սակայն, ըստ պատմութեան, զայն շինած է սուլթան Մահմուդ Բ., ինչպէս նաև անոր յարակից մզկիթը, որուն մօտ կը բարձրանայ փոքրիկ մինարէ մը, կարծես ճախարակէ ելած փղոսկրէ շքեղ սիւն մըն է, մէջըը վննետիկեան մեղիտտիններով հիւսկէն մարմարէ ամբիոն մը զողորիկ: Մզկիթի առջև կանանչին վրայ կը տեսնես թուրքուհիներ սև շարշաֆնէրու մէջ ծածկուած հուլթի՛ գետնէն կը քաղեն շես գիտեր ինչ, ծաղիկ թէ նանէ: Մենք ուզեցինք նաևակ բռնել և Ոսկեղջիւրի նեղուցէն անցնիլ դէպի Ղալաթիայի կամուրջը. սակայն ժամանակը ուշ էր, նաևարկելու եղանակը չէր: Մեր շուրջը կը տեսնէինք ծառազարդ մարգագետիններ, տեղ տեղ քարէ նստարաններ. չկայ հասարակութեան համար վայելուչ սրճարան մը, այլ գոմի պէս խրճիթ մը, ուր խաճվէճին՝ յաճախորդի սովէն յուսահատած՝ անճրկած կ'երևի: Ամառ եղանակին ամբողջ Պոլսը հոս է, զբօսանքի հովուերգական կեդրոնատեղին հոս է. արևելեան երգերու, պարերու, ժամանցներու վայրն է հոս. ճերմակ մակոյկներու ետևում՝ ձիւնշող կարապներու նազելանձեամով՝ Ոսկեղջիւրի ջուրը կը կտրէ. ինձէ՛սագերբով հոս կը դիմեն, այս ջրերուն վրայ էր որ արևելեան սէրէնատները կը վայելէ ժողովուրդը:

Մենք մեր եկած ճամբով վերադարձանք. արօտավայրի մը մէջ ճիշդ Քէաթխանէի կեդրոնը՝ տեսանք երկու շնաշխարհիկ աւանակներ. կառապանը իր պարզութեամբն ըսաւ.

— Ատոնք Մարըն եկած վայրի էշեր են: Համիդին ախոռէն հանեցին, հոս բերին:

Ժողովուրդը հիմա բացարձակապէս նախորդ սուլթանին հակառակ է. «Համիդ, կործանիչ Համիդ» — կ'ըսէ անոր: Մենք թողուցինք այդ տեղերը: Համիդի աւա-

նակները՝ վագերաձիեր (zèbre)՝ զլուխին կասած կ'արածէին: Սկսանք բլուրներն ի վեր բարձրանալ սարահարթ տեղ մը. հիմնարկութեան մը փոսը կը բանային. այդտեղ շքեղ յուշարձան մը պիտի կանգնեն, ուր պիտի ամփոփուի վերջին բէակսիօնի ատեն Սալմուրիի նահատակներու աճիւնը:

\*  
\* \*

Այս օրերս սահմանադրութիւնը դարձեալ կը վերակենդանանայ, ամէն կողմ զինուորական նուազախումբեր ման կուգան, և դրօշակակիր երիտասարդներ համախմբուած՝ մեծ պողոտաներէն կը շքրջին. նոր զինուորագրութեան գացող ոչխաւած երիտասարդներ են. բռնի համակրանք...

Քրիստոնեայ զինուորներու խնդիրը հակասական կողմեր սննի: Քրիստոնեայ երեսփոխանները բուռն եռանդով պահանջեցին, որ քրիստոնեաներէն զինուոր առնուի, և ընդունուեցաւ իրենց օրինաւոր պահանջը, իսկ այժմ երիտասարդ քրիստոնեաները բռնի զինուորագրութեան կը դիմեն: Քրիստոնեաները թիրք զինուորներուն մէջ կ'ուզեն առանձնաշնորհութիւններ վայելիլ, մայրաքաղաքէն չհեռանալ՝ անասուցիներն ալ կը խնդրեն: որ Ափրիկէի խորերը գիրենք չլղեն: կացութիւնը տխուր կը նկարուի: Թիրք զինուորները դժգոհութիւն յայտնած են կերակուրի և ապրելու առթիւ. անկողին չուեննալով, մէկ վերմակի տակ չորս հոգի կը պտուկին, կերակուրը մէկ սանէն վեց հոգի միասին կ'ուտեն, նոյն կերակուրի ամանը կը ծառայէ քուրջեր, հրես և սոք լուալու... Ահա այս զրոյցներն են, որ մտատանջութիւն կը պատճառեն քրիստոնեայ զինուորացուներուն:

Հայրենիքը փրկելու համար, յեղափոխականները ոսկի բարձրճու վրայ կը դնենէն զլուխին. եթէ զինուորը Հայրենիքի փրկիչ պիտի ըլլայ... փրկիչներուն միայն շարժարանքի ճամբայ կայ:

### ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Այսօր կը բացուի օսմանեան բարլամանդը, սահմանադրական օսմանցիները հոգեցունց եռուզեո՛ւ մէջ են. ես տեսայ Նըշանթաշէն վերադարձը դեռպաններու և մերուաներու կատարումը: Սև թիթեռնիկներ ալ խրատխանքի մէջ էին. թըրքուհիներն են անոնք, որ ազատութիւնը չարչափին և շղարշին տակ չեն կարող զայել: Պէրաշէններ տակաւին սահմանադրութեան արևը չեն տեսած, սակայն երեսի շղարշները երթալով թափանցիկ կը դառնան. օսմանցիին կրօնական սկզբունքը յեղաշրջելու համար, սահմանադրութիւնները բացարձակապէս ուժ չունին: Ազատամտութիւնը իսլամ թուրքուհիներուն համար՝ տակաւին գաղտնածածուկ կը մնայ. տակաւին անոնք բաց հանրակարգի մէջ մտնելու իրաւունք չունին. Շիրքէթի-թայրիչի և ուրիշ պոլսական ներքին շոգեհաւերուն մէջ, ամենէն ազատամիտ թըրքուհիին իսկ ստիպուած է բաժնուած՝ կանանցի բաժնիին մէջ մնալ:


\* \* \*

Երեսփոխանական ժողովի երկրորդ անգամ բացումը կատարուեցաւ Չրազանի պալատին մէջ, հոն ուր կարմիր սուլթանը յաւիտեանական բանտարկութեան մատնած էր իր եղբայր Մուրադը. եթէ չարագուշակութիւն չէ ըրածս, արդեօք հիմա հոն թըրքական խաւարամտութիւնը ազատ սահմանադրութիւնը կաշկանդուած չպիտի պահէ: Դարձեալ երեսփոխանական նախագահ կ'ընտրուի մի և նոյն Ահմէդ Րիզան, որուն վրայ երիտասարդ-թիւրք ողջամիտ դասակարգը բնաւ լաւ ազգաշէն գաղափար մը կազմած է: Ահմէդ Րիզան՝ կը կարծուի, և շատեր համոզուած են, որ ըլլայ Օկիւստ կոնտի վարդապետութեանց պրոպագանդիստ առաքեալ մը. հակասահմանադրականները զայն մաստնի մը տեղ կ'ընդունին. և արդէն ճիշդ այս օրերուս

մէջ ընդհանուր հասարակութեան մէջ զըրոյց մը կը շրջի, թէ ամբողջ երիտասարդ-թիւրքերը՝ Ահմէդ Րիզային առհիւրայութեամբ՝ կը մաքառին մատնականուած թիւնը ծաւալելու իսլամ ցեղին մէջ: Մի՛ զուցէ հակասահմանադրական գիւտեր ըլլան այս զրոյցները, որով կրնան զրգռել պահպանողական թիւրք ամբողջը և յեղաշրջել սահմանադրական խաղաղութիւնը:

Թիւրքիոյ այժմեան յեղեղուկ կացութեանն՝ ամեն բան կարելի է սպասել: Յունաց պատրիարքը վերջնականօրէն ջերմ բարեկամ կը դառնայ երիտասարդ-թիւրքին. Ահմէդ Րիզա ինքնաբերաբար կերթայ յոսս Յովակիմ պատրիարքին և կի՛մացնէ անոր, որ երեսփոխանական ժողովը ջերմ պաշտպան պիտի ըլլայ յոյն պատրիարքութեան լիազօր իրաւունքներուն. և պատրիարքին ղէմքին դաժանութիւնը կը ջնջուի. երկրորդ օրը ներքին գործոց թիւրք մինիստրութեան կ'այցելէ յունաց պատրիարքը: Դառնութիւնները քաղցրացած են, Ահմէդ Րիզա նոյն օրերը քաղցր դեղահատ մըն ալ կը նետէ Գեր. Սապապդեան ծերունի հրաժարեալ պատրիարքի բերանը. այդ մի և նոյն գեղահատը կը հրամցուի Դուրեան պատրիարքին. սակայն անոր դառնութիւնը ոսկեզօծ դեղահատով չքաղցրանալով՝ Ատանայի չարչարանքի լեռնէն անուշ խոտտուններով չուզեր վար իջնել:

Թէև հայ երեսփոխանական ժողովը՝ շուարած՝ կ'ուզէ որ Դուրեան սրբազան ետ առնէ հրաժարականը, սակայն անյեղլի հաստատուն կը մնայ Դուրեան. հրաժարիլ տուողները՝ ցիջ մը լրջօրէն մտածելու էին. հիմա որ կնճոտած է հարցը, կ'ուզուի նուաստացնել և խաթարել հայ պատրիարքական իրաւունքները: Կնճոտ է կացութիւնը: Թիւրք վարչութիւնը լռելիս խոտտումնած է, որ Ատանայի ջարդի պատճառ տուողներն հեղինակաւ թիւրքեր են, որոնց եթէ խնդրուած պատիժ տրուի, քաղաքական անսանձիլ խոտմութիւն և սպաստամբութիւն մը կը ծագի:



Համրե զհամրե

Սակայն Դուրեան կը պնդէ իր պահանջներուն վրայ, և կ'ուզէ որ արդարութիւնը տեղը երթայ, և պատժուին յանցաւորները, որոնք Ատանան խեղդեցին արիւնի ծովին մէջ:

Դուրեանի խնդիրքը անլսելի պիտի մընայ:

Դուրեան իր պատրիարքական իրաւունքները մասամբ մը փրկած պիտի ըլլայ, եթէ այլ ևս չբազմի պատրիարքական թիոտին վրայ, երբ պիտի չկատարուին իր պահանջները:

Ու հայ պատրիարքական նոր ընտրութիւն մը եթէ հարկ ըլլայ, կատարուելու է այն ատեն, երբ թիւրքին պաշտօնական գոհացուցիչ անուշ խոստումներուն համազունք որ կարելի է հաւատք ընծայել:

\*  
\*  
\*

Պատրիարքական այս ողբացեալ կացութիւնը՝ մեծ լքում կը պատճառէ ընդհանուր հայութեան. հեղինակաւոր անձնաւորութիւն մը ինծի կ'ըսէր այսօր, որ պատրիարքարանի դիւանին օրը օրին գործունէութիւնը՝ բոլորովին խաթարեալ կը մնայ: Արդէն սահմանադրութենէն վերջը՝ կը սկսէր այդ խանգարումը: Ինծի հետ այդ խօսքերն ընողը, հակառակ հակաօրմանեանական մը ըլլալուն, անկեալ նախորդ պատրիարքի դիւանական՝ կարգադրութիւնը շատ գնահատելի կը գտնէր:

Հոս կ. Պօլիս ընդհանուր եկեղեցականներու կացութիւնը նիւթապէս շատ խղճալի կը տեսնեմ. զրպարտութիւնները սխրագործ շահատակումներով՝ անուանարկելով եկեղեցական դասակարգը, բնականաբար պիտի տուժէր անոնց նիւթականը. դեղին, ճարպալից պարեգօտով և վերարկունքով ման կու գան հայ վարդապետներ ու քահանաներ. բացառութիւն կը կազմէ Հմայիակ Գիմաքսեան և իր դասակարգի մէկ քանի եպիսկոպոսներու պերճաշունք արտաքինը: Աղքատ տէր—հայրեր՝ աղքատներու աւելի նպաստաւոր կը գտնուին, զրկուելով՝ զրկուածներու կ'աջակցին:

Ատեն մը երբ աւելի լրջօրէն կը մտածուէր ազգայնական գաղափարներուն վերայ, և աւելի դրական գործունէութեամբ նկատի կ'առնուէր մեր ցեղին բարեշրջումի խնդիրը, գիտակից անձնաւորութիւնները՝ դիւանագիտական հեռատեսութեամբ, կը յորդորէին որ կրթական հաստատութեանց ուժգնօրէն մղում տրուի. և նոյն իսկ Համիտական ամենէն ահարկու ահաբեկիչ օրերուն, կրթական գործին աւելի նախանձելի խանդով կ'աշխատէր: Իսկ այժմ...

Գոհացուցիչ չէ այժմ հայ վարժարանական կեանքը: Օրմանեանի օրով՝ աւելի խանդավառութիւն մը եղած է կրթական հաստատութեանց մէջ: Ազգը հիմայ նկատութեան է առած մի միայն կեղծոնական վարժարանը և կ'աշխատի որ զայն եւրոպական պահանջներով կրթական բարձր հաստատութեան վերածէ: Իր կրթական խորհրդին մէջ կան գործին գիտակից անձնաւորութիւններ:

Հոս կ. Պօլիս, հայ կրթարաններու անկումին պատճառը ինքնին հայ ծնողքն է: Նորասիրութիւնը կամ օտարասիրութիւնը առաջ մի միայն հայ կաթոլիկ հասարակութեան խոշոր մէկ թերութիւնն էր. հիմայ անով վարակուե՛ր է նաև անտարբեր հայ լուսաւորչականը. ունեւոր ու միջակ ընտանիքի զաւակներ՝ ազատ մուտք ունին օտարազգի վարժարաններուն մէջ. ազգայնական գաղափարին վրէժխնդիր կը մնայ միայն աղքատ դասակարգը, որ դժբաղդարար նիւթապէս հայ վարժարանաց աջակցութիւն մը չ'ունենար:

Հայ աշակերտներ, որ կը յաճախեն օտարազգի վարժարաններ, միայն օտար լեզու մը կը սորվին, ուրիշ ոչինչ. սակայն մի և նոյն լեզուն և աւելի կ'աւանդուի ազգային ամէն մէկ վարժարանի մէջ: Կայ նաև օտարամոլութեան ուրիշ պատճառ մը: Հայ աշակերտը, որ կը զարնէ օտար վարժարաններու դուռը, այն սպահովութիւնը և հաստատ յոյսն ունի, որ ընթացքը աւարտելուն՝ ինքը անգործ չի մնար. օտար դաստիարակներ հոս Պօլիս



Գուրեան Սրբազան

ձայն ու հեղինակութիւն ունենալով՝ կ'աշխատին շահեկան հաստատութեանց մէջ տեղաւորելու իրենց կրթած սաները:

Եթէ մեր ազգին մէջ ձեռնտուութեան զաղափարը իրականութիւն ունենայ, դիւրաւ ամէն տեսակ անկում՝ իր կանգնուժը կը վերստանայ:

Ձեռն ի ձեռն աջակցելու ենք: Օտար ցեղեր հոս միայն իրենց ցեղերուն օգտակար կ'ըլլան. առ այժմ Պօլիս ցեղերը ապրելու համար ազգամոլութեան զաղափարը անթերի ի գործ կը դնեն: Ազգամոլութեան մէջ՝ ամենէն մոլիտանդներն են յոյները, գերմանացիք և հրէաները: Աստիք ստակը իրենց շրջանակէն դուրս չեն հաներ. աստիք միայն իրենց ցեղին մէջ

կը բաժնեն գործերը, առուտուրը և պաշտօնները:

Քանի հոս եկած եմ՝ ընդհանուր զանգատ կը լսեմ, որ հայ ցեղը ազգայնական պաշտպանութենէն թուլացած է, օտարին կու տայ իր ստակը: Վարժապետ, բժիշկ, ճարտարապետ, պաշտօնեաներ (անբլուայէ) և ամեն վաճառական ու արհեստաւոր մի և նոյն տրտունջը ունին ցեղային անինքնապաշտպանութեան համար:

Ամէն ցեղ ուրիշ ցեղին օգնելու պարտականութիւնն ունի, սակայն առանց ֆիասելու իր ցեղին բարձրացումին. նախ ինքնօգնութիւն, յետոյ օտարամոլութիւն:

Հ. Ս. ԵՐԵՄԵԱՆ

Կ. Պօլիս, 16 նոյեմ. 1909